

Ե Բ Ե Ք Ե Բ Գ

I.

ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ, ԳԱՐՈՒՆ

Գլուխս կ'իյնայ ծաղիկներուն ու երազանքն
իր թեւերուն՝ ինձ կը տանի՛ :

Կանաչազեղ հորիզոններն համբուրող սա
կապոյտը քաղցրանիուն, ամպերու սա ցար-
ցնած դողդոց գնացքը դէպի հեռու անծանօր-
ներն անքաշկան :

Յաւերժական վտակները գլուխս, ուռի -
ներու ստուերափակ խորունկէն, գզուանիք
մեղմաշունչ հովերուն, սոսաւինը երիտասարդ
նիւդերուն, բուիչքը փոքրիկ թեւերու՝ երկնա-
կապոյտի մաքո՛ւր կամարէն :

Սարսուռը որ կը բրբռայ ծաւի անհուն-
ներէն վար ու արեցակի հրաշողներէն, որ կը
բարձրանայ պուրակներէն, ծմակներէն, ծա-
ղիկներու շուրբերէն :

Տարփանեֆը՝ որ կը բափի լիառատ գզուան-
ենվ, հուր համբոյներով, որ կը ցանէ արքե-
ցումը ինքնամոռաց՝ հողին ու ջուրին, քարին,
կանաչին :

Ո՛չ կանչ, ո՛չ մրմունջ, բո՛ղ ծաղիկներուն
իյնայ գլուխս ու երազանքն իր թեւերուն՝ ինձ
տանի՛ :

Խնչպէ՛ս ըսել, ինչո՞ւ երգել, երբ լիինչիւն
ու դաշնաձայն, քաղցրատարած ու անդորր,
մայր բնուրիմը կ'երգէ՛ :

Երբ նիչերէն, բրբիւներէն, կարկաչնե-
րէն, կանաչներէն, լոյսերէն, բոյրերէն՝ կը
բարձրանայ լիառո՞ւն, համայնատա՛ր, յոր-
դահո՞ւն :

Գարո՞ւն, գարո՞ւն, գարո՞ւն :

II.

ՍԻՐԵՐԳ

Աչերդ հո՞ւր, շուրբերդ նո՞ւռ,
Կայծերո՞ւ աղջիկ .

Ինծի ի՞նչ վիշտը .

Ես կը քալեմ նոնենիի պարտէզներէն
բուռբազեղ՝
Քեզի համար հիր ծաղիկնե՛ր կը քալեմ :

Մազերդ անհո՞ւն, բոյրդ գարո՞ւն,
Բոցերո՞ւ աղջիկ .

Ինծի ի՞նչ կեանիք .

Ես կ'ըսեմ ինձ՝ խան տարին արդէն անցաւ.
Անզամ մ'ալ այսպէս, անզամ մ'ալ այսպէս՝
ու ես չկամ :

Ես կ'ըսեմ ինձ .

Ի՞նչ կայ նշմարիտ ... Սէ՛րն է զեղեցիկ,
Երգը նազանեֆիդ, կարկաչը ձայնիդ,
Ճեւերդ ցնորք՝

Ճեւերդ ցնորք՝

Աստղերո՞ւ աղջիկ .

Սիրտդ արփի՛, սէրդ գինի՛ .

Ինծի ի՞նչ մահը .

Ես կը վազեմ նոնենիի այզիներէն արեզնազեղ,
Գանգութներս ծաղիկներով եւ հողիս լի՛
ցնծումով՝

Դէպի աղրի՛րը անմահ՝ վարդարսոսը
շուրբերո՞ւդ :

III.

ՊԱՐՏԻԶՊԱՆ

Ծմակներէն, զռոզուալէն, առունե՞րն են
կը վազեն. սեալ ժայռերը հարուածելով խեն-
քօրէն՝ կը վազե՞ն.

Բայց այն առուն որ իմ պարտէզը կուզայ,
այն կարկաչուն կապոյտ առուն որ ծառերուս
ջուր կուտայ՝

Օրինուա՞ծ լինի:

Մքագնած, կուտակուած ամպերու երկին-
քէն՝ արշալոյսը ոսկի ափով լոյս չի բաշխեր.

Բայց ծաղիկներուս արտասուալի աչերուն՝

երբ կապոյտէն վար, արեգակը վառ, իր հրե-
դէն արգասարեր համրոյրները հեղեղէ՝
Օրինուա՞ծ լինի:

Անցորդները կ'անցնին մտազբաղ ու մտա-
ցիր. այգիիս բովէն, փոշոտ նամբայէն, ան-
ցորդները կ'անցնին.

Բայց անծանօթ անցորդը որ պարտէզիս
դուռը բախէ, ու ափ մը ջուր, փունջ մը ծա-
ղիկ, կամ ծառերուս շուքերուն տակ ֆիչ հան-
գիսսան խնդրէ՝

Օրինուա՞ծ լինի : (1)

ՌԱՖԱԵԼ ԶԱՐԴԱՐԵԱՆ

(1) Այս բանաստեղծութիւնները քաղուած են « ԴՈՒ ԵՒ ԵՍ » տիտղոսով՝ արձակ քեր-
թուածներու հատորէ մը որ լոյս կը տեսնէ ի մօտոյ։

Ե. Խ.